

ԲԵՇԱՐԱԿԱԳ

ՕՐԱԿԱՐ

ԸՆԴՀԱՅԻ, ՏԵՍԵՍԻԱՅԻ ԵՒ ԾԱՌՈՒՐԱՅԻ

ԳԻՏԵԼԵՍՑ

Գ. ՏԱՐԻ, ԹԻՒ 4.

1845

ՓԵՏՐՈՒԱՐԻ 15.

ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆ

ՀԱՆՔԱԲԱՆՈՒԹԻՒՆ

ՈՒԽԹԱՀՆԵՐՈՌ Հրայ :

Անքերուն մէջ մարդուս ամենէն աւելի պիտանի ու օգտակար են հրահալ կամ յունական բառով մէտաղ՝ ըսուածները . վասն զի ասոնք գրեթէ ամէն արհեստներու մէջ կը բանին . մանաւանդ թէ ասոնցմէ շինուած գործիքները ըլլային նէ՝ շատ արհեստներ ալ ամենեին չէին ըլլար : Իսկ մետաղ կ'ըսուին ան տեսակ պարզ մարմիններն որ ընդհանրապէս դիմահար են , իրարմէ աւելի կամ պակաս փայլունութիւն մը ունին , սաստիկ խիտ ու ծանր են , կրնան ողորկուիլ ու փայլլ , տաքութիւնն ու ելեքտրականութիւնը լաւ կը հաղորդեն են : Վիշ կը պատահի որ մետաղները զուտ գըտնուին երկրիս մէջ , հապա շատ անգամ ուրիշ նիւթերու հետ խառնուած կ'ելլեն . և այսպիսի խառնուրդները զտելու համար սովորաբար պէտք կ'ըլլայ մէկ կամ երկու իրեք անգամ հալեցընել զանոնք :

1 Յն. Μίταλλον. σκ. հապէն :

Ա. Երկար :

Երկաթը արհեստաւորներուն համար ամենէն հարկաւոր մետաղն է , ու կարծես թէ անոր համար ալ է որ խիստ շատ կը գտնուի : Օ ուտ երկաթը մոխրագոյն է ու քիչ մը կապուտի կը զարնէ . կրակը խիստ սաստիկ պիտի ըլլայ որ կարենայ երկաթը հալիլ . բայց չափաւոր կրակով ալ այնչափ կը կակըղնայ որ դարբինը ինչ ձեւ ուզէ կրնայ տալ անոր : Ծաւալական ալ է երկաթը , ու շատ բարակ թել կրնայ ըլլալ : Ո ագնիսանալու խիստ յարմար է . ուստի կողմնացոյց գործիքին հոգին կրնայ ըսուիլ :

Երկաթը ոչ երբեք զուտ կ'ելլէ երկրիս խոր տեղուանքէն . թէ որ երբեմն երկրիս երեսը գտնուին մանր կտորներ , ետքէն հալած , կամ մեծամեծ հրկիզութիւններէ մնացած են : Շանթաքարերու մէջ մանր մանր հատիկներու ձեռվ ալ կը գտնուի . երբեմն ալ աս շանթաքարերուն մեծ մասը երկաթ կ'ըլլայ . ինչպէս որ անուանի է Ախարիայի մէջ գտնուած

շանթաքարը, որ հազար վեց հարիւր լիսպէէն աւելի կուգար, և հարաւային Ամերիկայի մէջ գտնուածը որ երեսուն հազար լիսպէէն ալ աւելի էր կ'ըսեն :

Արհեստներու մէջ գործածուած երկաթը սովորաբար չորս տեսակ խառնուրդով կ'ելլէ . այսինքն մագնիսեան երկաթ, ոքսիտեան երկաթ, ջրոքսիտեան երկաթ ու սփաթեան երկաթ :

ա . Ամագնիսեան երկաթին զանգուածը փայլուն սե է, իսկ փոշին պարզ սե . ասոր բիւրեղները կանոնաւոր ութանիստ են, ու մագնիսոտ ասեղին հետ սաստիկ ձգողութիւն ունին : Աս երկաթը շատ անգամ ուրիշ տեսակ երկաթներու և հողերու հետ խառն կ'ըլլայ . ան հողերուն մէջ ալ երեւմն այնպիսի կարծր տեսակները կ'ըլլան որ հագնիս կամ խանդրանք հանդ ըսուած քարերը անոնք են : Ամագնիսեան երկաթը ուրիշ ամէն երկաթներէն առատն ու աղնիւն է . և ասիկայ է որ Անգղիացիք Շուետէն ու Արվեկիայէն կ'առնեն ու ան սքանչելի պողպատները կը շինեն : Շուետին անուանի երկաթահանքերն են Ամոլանտ և Ուփլանտ գաւառները, Ութոէ կղզին, և Ա ափոնիա . իսկ՝ Արվեկիային մէջ Արենտալ և ուրիշ տեղուանք : Կը գտնուի նաև Իտալիա Փիէմոնթի երկրին մէջ, ինչպէս նաև Գաղղիա : Շատ անգամ աս երկաթը աւազի ձեւով ալ կը գտնուի գետերու մէջ ու ծովեզերքները . և Ա, փոլիի տէրութեան մէջ այնչափ առատ է որ կը ժողվէն՝ բանի կը բերէն :

բ . Ոքսիտեան երկաթին զանգուածը պողպատի գունով է, իսկ փոշին մութ կարմր . մագնիսական ձգողութիւնը քիչ է, ու տափակ բիւրեղներու ձեւով կամ թերթ թերթ կը գըտնուի մարած հրաբուխներու լաւաներուն մէջ : Ասոր մէկ տեսակն է հապիտնի կամ տաճկերէն գան Բալը² ըսուածը,

որ ուրիշ մետաղները արծնելու կը բանեցուի . ասիկայ շատ անգամ կաւի հետ խառն կ'ըլլայ, ու աւելի առատը Ալպա կղզիէն կ'ելլէ՝ հին ատենէն ՚ի վեր . Ամերիկայի մէջ ալ Պրազիլի երկիրը շատ կայ՝ քուարց քարի հետ խառնուած :

գ . Ջրոքսիտեան երկաթը վերինէն աս գլխաւոր տարբերութիւնս ունի որ մէջը ջուր կայ, և գոյնը գեղին է . ասիկայ է Գաղղիայի մէջ շատ գտնուող երկաթը, ու աս ալ հապիտնի կամ բէնատար կ'ըսուի :

դ . Սփաթեան երկաթը, որ երիսլի ածխոտ ալ կ'ըսուի, տժգոյն գեղինի կը զարնէ, ու օդ տեսնելով գոյնը կը փոփոխի : Ասոր բիւրեղացածը պողպատի կամ սփաթի ձեւ կ'ունենայ, անով կրի ածխուտի ալ շատ կը նմանի : Աս տեսակ երկաթն ալ թէպէտ ազնիւ չէ, բայց առատութեանը համար շատ յարգի է . և սովորաբար ածխահանքերու քով գտնուելովը՝ խիստ դիւրին է ասիկայ հանեն ու հալեցնելը : Անգղիացիք գրեթէ աս տեսակ երկաթը միայն ունին իրենց երկրին մէջ . կը գտնուի նաև Գերմանիա ու Գաղղիա :

Աս չորս տեսակ երկաթահանքերէն ելած երկաթը իրեք կերպով կ'ըլլայ . այսինքն հալած կամ ձոյլ, կուանելի կամ ծեծած, և պողպատ : Ոյէ հալեցնելու, թէ ծեծելու և թէ պողպատ ընելու համար՝ առաջ երկաթը կը հալեցընեն . հալեցընելէն առաջ ալ կը լուան, կը մաղեն, և ուրիշ զանազան հնարքներով օտար նիւթերէ կը մաքրէն կը զտէն . եաքը կը տանին մէծ հնոցներու մէջ կը դնեն, հետն ալ աղէկ փայտի ածուխն կամ հանքային ածուխ, կամ ուրիշ կաւային կամ կը բային դիւրահալնիւթ մը : Ան ատենէն երկու տեսակ գործողութիւն մէկէն կ'ըլլայ . մէյմը որ երկաթը կը հալի ու հնոցին տակի հալոցին մէջ կը ժողվիլ . մէյմըն ալ որ հողային մասունքը

1 Գ.լ. Aimant. Տ. Եգիստը :

2 Գ.լ. Hématite.

1 Գ.լ. Ocre. Տ. Աշու Բաւլ :

կը զատուին ու կը հալին , և հալոցին վրայ եղած ուրիշ ընդունարանի մը մէջ կը հաւաքուին : Խրբոր հալոցը կը լեցուի , աւազէ կաղպարներու մէջ կամ ձուլարանին յատակը երկայն եր կայն փորուածքներու մէջ կը վաղցը նեն : Ա ատ անգամ ան հալած երկա թը նորէն նորէն հալեցընելով՝ աւելի կը զտեն . նմանապէս մէկալ հողախառն աղտը նորէն հալեցընելով՝ որ չափ որ կարելի է կը մաքրեն , և անկէ ալ մնացած աղտը այլեայլ ձեւերով կը թափեն , և ուրիշ արհեստներու կամ տնական գործիքներու մէջ կը բանեցընեն . զոր օրինակ անով կը շինեն պտուկներ , ուումքեր , թնդանօթներ , երկըթէ կամուրջներ , երկըթէ ճամբաներ , գմբէթներ և այլն : Իսկ պէտ աղտոտ երկաթը այսչափ զանազան բաներու պէտք կ'ըլլայ , բայց ասկէ աւելի բանի եկողը մաքուր երկաթն է : Իսկ մաքուր երկաթը պողպատընելու համար՝ աղիւսէ սնտուկներու մէջ կը շարեն՝ կարգ մը ածուխի փոշի ու կարգ մը երկաթ դնելով , ու կը նային որ սաստիկ տաք ըլլայ միակերպ երկար ատեն . ասով շատ աւելի կը մաքուր երկաթը , ու աւելի յարմար կ'ըլլայ ծեծելու և խարտելու . ջուր ալ տրուի նէ՝ վերջի սատիշանի խտութիւն ու առաձգութիւն կ'առնէ : Պողպատը կտոր կտոր ըրած՝ երբոր նորէն հալեցընես սաստիկ տաքութեամբ ու փշելով՝ կ'ըլլայ թափծու պողպատ , որ շատ յարմար է կոկուելու և արծնելու . ասկէ կը շինուին ածելիները , աշէկմելինները պողպատէ զարդերը :

Դաղղիայի ձուլարաններէն տարին եօթանասուն միլիոն ֆրանքի երկաթիւելլէ . Ինգիայի ձուլարաններէն հարիւր միլիոնէն աւելի . իսկ բոլոր յւրոպային ամէն տարի ելած երկաթին գինը իրեքհարիւր միլիոն ֆուանէն աւելի է կ'ըսեն :

¹ Փարիզու մէջ հարիւր քիլոկրամ երկըթին բն է 22 ֆրանք : Անդքա շատ աւելի աժան է :

ԲՆԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

|| Անգեղջւար :

ՓՆՀՆ ԵՄԿ ԿԵՆԴԱՆԵԱՋ ՄԷՋ ԱՄԵՆՔՆ ՈՒԺՈՎԸ ՈՒ ՄԵԾԸ ԱՍ Է , և կը գըտնուի Միայի ու Միքրիկէի խիստ տաք կողմերը : Խրկայնութիւնը սովորաբար տասուերկու ոտնաչափ կ'ըլլայ , բարձրութիւնը վեց կամ եօթը . ուստի թէպէտ փղին չափ կրնայ ըսուիլ , բայց ասոր ոտուըները աւելի կարծըլլալով՝ փղին պղտի կ'երենայ : Իսկ մէկալ յատկութիւններուն կողմանէ բոլորովին տարբեր է փղին . պատիճի տեղ գունչ մը ունի շարժուն , որով հաղիւ մէկքանի գործողութիւն կը նայել : Իր մէկ հատիկ զէնքը քթին վրայի եղիւրն է . աս եղիւրը երբեմն ինչուան իրեք ոտնաչափ երկայնութիւն կ'ունենայ , և ասով ինչ և իցէ գազանի դէմ կը կոուըտի : Հնդկաստան շատ մեծամեծներ աս եղիւրէն շինած գաւաթով կը խմեն ամէն բան , կարծելով թէ ան ըմպելիքին մէջ թզն գտնուելու ըլլայ նէ , զօրութիւնը կը կտրի . բայց ասիկայ փուծ կարծիք է :

Ինգեղիւրին բոլոր մարմինը կոշտ ու ջղոտ կաշիով մը ծածկած է . ան ալ վզին և ոտուըներուն վրայ խոչոր խոշոր ծալքեր ունի , և անանկ հաստ է որ ոչ թրով կը կտրուի , և ոչ տէգով կը ծակուի : Միայն հրացանի մեծ երկըթէ գնտակով կրնայ վնասուիլ , մանաւանդ ան ծալքերուն մէջտեղուանքն ու փորուն տակը , որ հասարակ մնի գունով են . իսկ կապարէ գնտակը կը տափկի ու զեն մը չկրնար ընել իրեն :

Ինութեամբ հեղ ու հանդարտ է ունգեղիւրը . բայց թէ որ մէկը վրան վազէ կամ գրգռէ նէ , չարաչար կը կատղի , և երբեմն այնչափ կը սրգողի որ ճար ըլլար զինքը հանդարտեցընե-

¹ Լատ . և Գլ . յունական բառով Rhinocéros .
ՏՃ . ու անգլ . ինգլ . բառ :